

ԵԿԵՂԵՑԱ-ՊԱՏՄԱԿԱՆ

ՄԵՐ ՆԱԽՆԵԱԾ ՀԱՒԱՏՁՈՒ

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Բազմավայրի 1955 Ապրիլ-Մայիսի միացաւակները մէջ, էջ 93-99, Հ. Ներսէս Տէր Ներսէսեան դարձեալ փաստագութիւնուած մը ունի Տիրամօր Անարտա Յղութեան մասնին, ուր կան սակայն մէկ երկու կէտեր, որոնց պարտք կը սեպենք անդրագառանալ համառօտակի:

Գեր. յօդուածագիրը կը հարցնէ . և լո՞նչ պիտի ըսէ Ն. Եպո. Ծովական . . . եթէ հիմա

յիշատակենք Շնորհալիէն վկայութիւն մը, ուր Տիրամայրը մախու կը կոչուի նախ քան Ս. Հզգին եկաւորութիւնը (էջ 94): Եւ կը ներկայացնէ առ տաղերը. Աբարբառ աւետեաց ձայնիւ. Գարբիէլ զոչէր սրբունոյն. Առ քեզ առաքիմ, մախու, Պատորաստել տեղի տէրունոյնչ. Ապա կ'աւելցնէ նոր հարցում մը . ոլուր.

Ը.

Ի ծերութեանդ զլորեցար, յորժամ զմեղքդ էիր քաւելոց, Կարիք չունի թէ դարձ ունիր, վախեմ թէ հանց ևս մընալոց:

Ժ.

Իմաստութիւն առանց զերկիւդ ըզԱղողոմոն յանդունդս իջոյց, թէպէտ յաստէնս էր փառաւոր, յանդէն եղեւ փոքր եւ զըծուծ:

Ճ.

Մարմին արա չարեաց հերիք, յաստէս յանդէն ենք փոխելոց Զինչ զէշ ու լաւ որ գործեցինք, մեզ առաջի են զընելոց:

Ճ.Ա.

Լաց և արտասուէ զաւրհանապազ, տղաչէ զՏէրն արարածոց, Աստուած զըթած եւ ողորմած, քաւիչ մեղաց մեղուցելոց:

Ժ.Բ.

Նա զամենայն ոք խընամէ, կանկնէ զանկեալն ի զլորելոց, ինքն է քարեաց պարզեաւու, դարձ եւ դարան մոլորելոց:

Ժ.Գ.

Ինւ Յովանէս լըցեալ մեղօր, թէ ասելոց ես լսելոց, Երթ ի լերինըն բընակեաց, կամ հետեւիր զնիտ սըրըոց:

(6)

Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԱՆՆ

Ը. — 1. — էիր — ես, կիւլ. . .

Թ. — 2. — . . . ասդէն սէ՛ր զօրաւոր, ընդէն . . . կիւլ. . .

Ժ. — 2. — . . . որ զծեցեր, ժեր . . . կիւլ. . .

ԺԱ. — 1. — . . . աղաւէ ըզկոյսն, Սուրբ Գրոց, կիւլ. . .

Առւրբըն ուրբոց, — 2 — Ար բարեխօսէ իսր

Միածնին, որ ոզորմի մեղաց մերօց, կիւլ. . .

ԺԲ. — 1. — Ապա զամէն ոք . . .

2 — ինքն է բիւրուց . . . կիւլ. . .

ԺԳ. — 2. — . . . բընակէ, . . . զուն

Սուրբ Գրոց, կիւլ. . .

է Ն. Եպս. Մովականի քննական անկողման առաջարկութիւնը, առարկայականութիւնը:

Սլոնի մէջ, 1954, էջ 202, բացուու գնական վկայութիւններով ներկայացուցած էինք Ա. Ներսէս Շնորհալիի խմացումը Ա. Կոյսի մաքրագործման մասին, և հարկ չինք զգացած այդքան պարզ և յստակ ազգի վերստին բացատրելու: Ի հաստատութիւն մեր ըստածին հսու կը գնենք մէկը այդ վկայութիւններէն.

Այջ աւետեօքն հրեշտակին,

Բնակիլ յարգանգ սրբոյ կուսին.

Նախ ի Հոգւոյն մաքրեալ ոգին,

Հօր զօրութեան օթարանին:

Ահաւասիկ երկու վկայութիւններ, մէկը բերուած Հ. Ներսէս Տէր Ներսէսեանի կողմէ, որ Շնորհալիի գրածը իր ուղած ձեռվ հասկնալու համար կ'աւելցնէ և նախ քան Ա. Հոգիին եկաւորութիւնը բառերը, մինչ միւսը, բերուած մեր կողմէ, Շնորհալիի իսկ բառերով կը հաստատէ. և նախ ի Հոգւոյն մաքրեալ ոգին, Հօր զօրութեան օթարանին: Այսպէս, օթեր ու դէմ բանաձեւու համեմատութեամբ աւելի որոշ կը տեսնուի այն խախուտ հիմը, որուն վրայ կը փորձէ Հ. Ն. Տէր Ներսէսեան կառուցանելի իր խարխուլ տեսութիւնը:

Գեր. յօդուածագիրը սապիսի չքնազդիւտ վերագրում մըն ալ կ'ընէ մեզի իր եղրակացութեան մէջ: Ն. Եպս. Մովական էջրամօր մէջ կը գնէ սկզբնական մեղքը (հակառակ Գուշտակեանի), իսկ անոր չնշումը կը գնէ Աւետման օրը (հակառակ Տաթեացին) (էջ 99):

Հսու աշքի կը զարնէ խորամանկութիւնը թաղմավէպի յօդուածագրին, որ աճպարարական ձեռնածութեամբ նախադասութիւնները կը տեղափոխէ: Զեազեղծեալ այդ եղրակացութիւնը սրբագրելի է սապիս:

Ն. Եպս. Մովական չէ որ «Տիրամօր մէջ կը գնէ սկզբնական մեղքը», այլ Ա. Քիրզոր Տաթեացին, գրելով. «Կոյսն Մարիամ Աստուածածին»՝ էր ազատ ի մահացւէն և ի ներեւոյն, բայց ոչ ի սկզբնականէն զոր Հոգւովն Սրբով մաքրեցաւ: Բայց միայն Փրկիչն մեր Քրիստոս էր ազատ ի սկզբնականէն: Որոյ պատճառ է, զի՞չ ի սերմանէ՝ այլ ի մաքրուր արենէ կուսին չառ մարմինս (Գիրք Հարցմանց, կ. Պոլիս, 1729, էջ 568):

Ա. Գր. Տաթեացիի այսքան պայծառ և պատճառաբանեալ տեսութիւնը չ'ընդունիր Հ. Ն. Տէր Ներսէսեան, և առանց ոնէ փաստի կը պնդէ թէ Ա. Կոյսը զգերծ է սկզբնական մեղքէ» (էջ 95):

Ն. Եպս. Մովական չէ որ սկզբնական մեղքը սջնջումը կը զնէ Աւետման օրը, այլ Ա. Ներսէս Շնորհալիի, զրելով.

այջ աւետեօքն հրեշտակին,

Բնակիլ յարգանգ սրբոյ կուսին.

Նախ ի Հոգւոյն մաքրեալ ոգին,

Հօր զօրութեան օթարանին (Բանի Զափաւ, էջ 176):

Կրկնեցինք այս մէջբերումը, այն յոյտով որ անոր վերատին ընթերցումը կը ընտառապահութեան կարգ մը միաբեր, որոնք մեր երանելի նախնեաց գրածները յստակ աչքերով, առանց գունաւոր ակնոցներու, կարգալու չնե վարժուած:

Զանց կ'ընենք վկայութիւնները Գր. Գ. Պահաւունի Կաթողիկոսին և Խզնատիսա Վարդապետին որոնք ձայնակից են Ն. Շնորհալիին (Տես Սլոն, 1954, էջ 200, 2 և 201, 5):

Աւսոի Ն. Եպս. Մովական չի չեղիր սիր իսկ հարացատ վարդապետներու զիծէն և ուղղութենին», ինչպէս կ'ուզէ կարծել Հ. Ն. Տէր Ներսէսեան, այլ կ'աշակերտի և կը հետեւ Հայաստանիայց Եկեղեցւոյ սուրբ և ուղղափառ Վարդապետներուն՝ Շնորհալի Ներսէսին և Տաթեացի Գրիգորին, և «առնացմէ վկայութիւններ կը հաւաքէ» խորապէս քննելով անոնց իմաստները:

Ուրախ պիտի ըլլանք եթէ այս տողերը առիթ հանդիսանան որ մեր Ա. Եկեղեցւոյ Հայրերուն զրուած քնները չխեղաթթիւրուին ամանց կողմէ, օխալ մեկնութիւններով և քաշքուք բացատրութիւններով, իրենց չի հաշիւներուն պատշաճնեցնելու համար զանոնք:

Ն. ԵՊՍ. ԾՐՎԱԿԱՆ

